


մինչ իւր ընտանիքն ևս թալանեալ կողպատեցան՝ թէ ի յայզոյ, թէ ի զարդոյ, թէ ի դրամէ, այժմ ի ներքոյ ծանրաբեռն պարտուց կան անկետ՝ ոչինչ ունելով յոյս փրձանաց, միայն յԱստուած ապահնեալ զիմեաց առ զաւթե հզրօրդ սիրելոյ: Եւ զի խնդրեմ, ո՛վ տեհնչալի եզրայր իմ: թէ զանց արարեր զյանցանս մեր որ առ քեզ, զայս լիցի նշան, որ զթով եսացեալ հայեսցիս ի դա (որ) քան զմիեզներոյ զիմեաց առ ազրիւրդ յորդառատ, և զոր ինչ առ զացուցանես՝ ինձ է համարեալ և առ իմսն: Քանզի ոչ է զանդաղելի բժշկին բժշկել զիօթացեալս, և զի կարծեմ թէ գու եւ կամիցիս միաւորել զովաւ զնեռացեալսն ի քին: Դարձեալ զԱրզիս վարդապետի գալն, թէ ժողովելն, թէ շարժմունքն մի ըստ միոջէ՝ թէ յորմէ զինչ պատահեցաւ նմա և թէ ո՛րպէս վատնեցաւ ժողովեալ զինչսն և կամ թէ յելանելն զորա յերկրէ ո՛րպէս եղեւ՝ զիսկութիւնն յննոփրիսո վարդապետէս իմասցիս: Եւ դարձեալ ըստ թըզթոյ պատասխանին, որ ընդ Յակոբ վարդապետին, զպատասխանին խնդրեմ մի յամեցուայես: Ողջ լի՞ր առ զլուխն համայնից զլուխդ երջանկաց, բաւ է:

Գրեցաւ նամակս ի թըւահաշտութեան մերոյ ՌՃԺԴԻ (=1664) յամսեանն նոյնմերի ի իէ: Ողջոյն տառապեալ հօրէս առ սիրեցեալ որդին իմ Սուքիս վարդապետին:

Հրատարակեց՝ Մ. Ե. Ն.



ՆԱՄԱԿԱՏՈՒՓ

Պ. Մ. Թ., St. Aubin. — Ս. Ներսէ Լամբրոնացիի թուղթը՝ առ նսկան ձենաւոր նեատարակուած և Ս. Արռողյա տպարանին, 1842ին, նեղինակին ևսորհեղածուրիս Սրբազն Պատարագի գիրքին կցուած յաւելուածական եզերու մէջ (21-27): Ձեր զրկած օրինակը տպագրեալին հետ համեմատելով յուղտեղ կը սրբագրեն զիրա: — Առ այժմ կը մնայ մեր մօս ի պահ:

ԽՄԲ.



ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ

ՀԱՅ ՄՇԱԿԱՌԵԹԻ ՕՐ, 1932, Փարիզ, էջ 154, զին 10 մրց. Հայ Գրական Ակումբի Կեղրանաւեղի՝ Գրասոն Հրանդ-Սամուէլ, 51 Rue Mon-sieur le-Prince, Paris (VI^e):

Փարիզի Հայ Գրական Ակումբը հիմնուած է 1928 ին, խումբ մը մտաւորականներու նախաձեռնութեամբ: Ակումբին նպատակն է իր անգամիններուն և հայ հասարակութեան մտաւ, որ զարդացման նպաստել, քաղաքականութէն չեղոք զ ետնի վրայ և սիրոյ մթնոլորտի մը մէջ: Իր չորս տարւան գոյութեան ընթացքին Ակումբը բացառապէս Փարիզի հայութեան մատուցած է մտաւորական գնահատելի ծառայութիւն մը իր մօտ 80 զեկուցումներով, գտասխուսութիւններով, և այլն: Այսօր Ակումբը աւելի կ'ընդարձակէ իր ծառայութեան զաշտակ՝ հրապարակ հանելով, Հայ Մշակոյթի Օրուան առթիւ, մասնաւոր հասար մը: Հետեւեալ տողերով կը ջանանք զաղափար մը տալ Միտնի ընթերքողներուն, այս հըրատարակութեան շահեկան բովանդակութեան մտուին:

«Երկու ետօքային մէջ, որով կը բացուի հասար, կը չէշուուի արժէքը մշակոյթին և կարեսորութիւնը Մշակոյթի Օրուան, որ ատարուէ տարի աւելի լայն ժողովրդակունութիւն կը զանէ հայ գողութեներու մէջ:

Գիրքը թղթատելու ատեն հաճելի է տեսնել քով քովի անունները զրչի մշտկներու, թէքէեան, Ահարոննեան, Զօպաննեան, Բերբերեան, և այլն, որոնք միացած են Հայ Մշակոյթի վեհ դրօշին ներքեւ:

Արժէքաւոր գրութիւններ շատ են հաւաքածոյին մէջ, եւ կարելի չէ միամբ զբաղիլ անոնց բռնորդին հետ: Աւստի պիտի բաւարաննանք ատոնց մէջնէն մի քանի հատը միայն ներկայացնելով:

Աւշագրաւ գրուած մըն է Պրոֆ. Նիկ. Աղոնցի և Հայ Մշակոյթի Սկզբնաւորութիւնը խորագրով յօդուածը (էջ 33-40), որ կը բաղկանայ երեք մասերէ: Ա. մասին մէջ հմուտ բանասէրը կը զրազի Կորիւնի Պատմութեան վերջը գտնուած ժամանակագրական ծանօթութեանց պարզաբանութեամբ: բնագրին վրայ կարեւոր սրբագրութիւններ ընելէ յետոյ Մաշթոցի քահանայութեան և զիւտին թուականները հե-

տաղօտելով կը հասնի 392 և 403 տարիներուն : Բ. մասին սկիզբը կասկած կը յայտնէ թէ կարելի՞ է հաւատ ընծայել այս թիւերուն , և իր զննութիւնները յառաջ տանելով կը հասնի սա ծանրակշխո եզրակացութեան թէ պրերի զիւտի պատմութիւնը եղծուած է դիտաւորեալ կերպով , թիւս , նոյն կորիւնի ձեռքով : Գ. մասին մէջ գրերու զիւտի աշխատութեանց վիրաբերմամբ կարեսր գեր կ'ընծայէ թէուգոր Մոպսուեստացիի , և կը յարէ աթէուգորի անունը ջնջել գրերի պատմութիւնից , նշանակում է չորացնել կենդանի ծառը : Սա քիչ մը չափազանցութիւն կը թուի մեղի :

Պ. Աղոնցի այս հետազօտութեան անընդպատճեակը համաստ է՝ վեր հանել դժուարութիւնները և զծիլ ուսումնասիրութեան շաւիզը : Ենթայ յօդուածը մէկէ աւելի հետաքննակուն կողմեր և հետաքրքրական ցուցումներ ունի արգարե :

Յաջորդ յօդուածը անխօնջ բանասէր Հ. Ն. Ակինեանի զրչէն է , «Հոյ Ստեղծագործ Միտքը» վերնագրով (էջ 41-48) : Հեղինակը համաստակի կը խօսի զիրի ծագման և կարեւորութեան վրայ , և կը շնչարէ Մաշտոցի աշխատանքին մեծութիւնը : Հայ Մշակոյթի մեծ սահմանական Հայոց գրականութեան հիմը զնելէ յետոյ՝ իր ստեղծագործ աջով զիր կը շնորհէ նաեւ Վրաց , որոնց խուծուրի և միայրույի կոչուած երկու կերպ զիրերը միանգամայն այցած են հայկականին վրայոյ : Յետոյ Մաշտոց աղուած ազգին համար ալ զիր կը ձեւէ և կը յանձնէ Բենիամին երէցին , որ յատկապէս իր մօտ եկած էր իր բարբարոս ժողովուրդին համար նշանագիրներ խնդրելու : Հաս Հ. Ակինեան հեռանալով մինչև հիմայ յարգուած տեսութենէն , որուն համաժայն Աղուան ազգ ըսկով Հայոց և Վրաց սահմանակից Աղուանից աշխարհի ժողովուրդը կը հասկցուէր , կ'ուզէ հաստատել թէ այս աղուան ազգը արան ժողովուրդն է , որ իրեն ցեղակից Գոթական ժողովուրդին հետ խառնուեցաւ . և որովհետեւ ալանական զիր և զրականութիւն ծանօթ չէ ազգերու պատմութենէն Հ. Ակինեան , իր «զգածումնին վրայ հիմնուելով կը գրէ «որ այդ զոթական զրերը ուղղակի Մաշտոց վարդապետի հնարած կամ կերպածեւած աղուաներէն լեզուի» նշանագիրներն են» : Քիչ մը վարը

վիճական հարցերու բախելով Հ. Ակինեան չուզեր յառաջանաւ և աւելի խօրը յուղել աղուան-ալան-զոթական նշանագիրներու զաղտնիքին յատակը» : Աղուանից գոթաց զիրերու մասին այս տեսութեան չէնքը կերտելու համար Հ. Ակինեանի կողմէ զրուած հիմները զօրաւոր չեն : Ակինեանի զատ յոյն պատմիչներ կ'աւանդեն թէ զոթական նշանագիրներու հնարիչը և Ա. Դիրքը զոթերէնի թարգմանողն է Ռւլֆիլաս (վ 383) , և ասիկա ընդունուած է առ հասարակ : Արգ այս ուլիթիլասեան տեսութիւնը վըճառապէս հերքիլ ու քանզել պէտք է անոր տեղ Մաշտոցները կանգնելու համար , իսկ այդ ծանր գործը չէնք կարծեր որ կատարուած է Հ. Ակինեանի մէկ երկու պարբերութիւններուն մէջ :

Եահեկան զրութիւն մըն է Յ. Զաւրիանի յօդուածը վիշտապներու մասին (էջ 64-65) , ուր կը ներկայացուին Ակադ . Ն. Մատի տեսութիւնները : Հայաստանի մէջ , մանաւանդ Փիղամայ լիոններուն վրայ , զըտնուած են վիշտապ-ձուկերու մեծամնն քարէ արձաններ , որոնք կը խորհրդանչէին ջուրի և արգաստուորութեան տատուածութիւնը : Այդ շատ հին արձաններէն ոմանք կը պատիւրացնէին ձուկեր խսկ ուրիշներ՝ տարբեր կինդաններու զլուխներ , ինչպէս եզ , զոմէշ , և այլն : Կենդանական այս զլուխները կը նկատուին տահմուկան խորհրդանշներ , ուսափի եզի գլուխով արձանը կանգնուած է այն տահմին կողմէ , որ իր ցեղազին խորհրդանշան ունէր եզի գլուխութիւնը : Այսպէս կը բացատրուի կամաւար (կաւար) բառը , որ կը նշանակէ սեղազլուխութիւնը : Իսկ կամաւականներու տահմավայրի անունը Աշարումի՝ բառացի կը նշանակէ և եզորգիներու :

Նախարիւկան վիշտապապատութիւնը երկար ժամանակ պայքար մղեց արիւականներու ներխուժութող արիւգակնային կրօնքին դէմ , որոնց Վահագն աստուածը , սակայն , ի վերջոյ յաղթեց վիշտապներուն և ստացաւ վիշտապահ մականունը : Վիշտապը որ մինչեւ այն աստեն բարի աստուածութիւնը մընկատուած էր , յետ այնորիկ դարձաւ չարուիլ մը :

Յ. Զաւրիանի յօդուածը պէտք է ըսկել որ շատ անխամ տպագրուած է , և մեծ ու պատիկ բացմաթիւ վրիպակներ սպրդած են . զոր օր . 65րդ էջին վրայ ամբողջ հատուած մը երկիցս տպուած է :

Հատորիս մէջ կան ուրիշ յօդառաձներ եւս՝ արժէքաւոր և շահեկան, զոր օրինակ Հայ Մշակոյթը և Ստվարի Արուեստը՝ և. Մերոպ, Մայրենի Երաժշտութիւն՝ Վ. Սարգսեան, Մշակոյթը Խորհ. Հայոստանում՝ Ա. Խոնդկարեան, ևայլն, որոնց իւրաքանչիւրը զատ զատ ներկայացնել փափաքիւ էր. սուլայն այսչափն ալ կը կարծենք թէ լիուլի կը բաւէ ցոյց տալու համար որ «Հայ Մշակոյթի Օրոր բաւական հատընտիր հաւաքածոյ մը կը դնէ հայ բանուէրներու և բնթերցողներու զբանեղաններուն վրայ միտնգամայն»:

Դիրքը տպուած է ընտիր թուղթի վրայ և զարդարուած է բազմաթիւ պատկերներով։

Ն. Վ. Պ.

«ԵՎԱԿԱՐԵՒՏԻ ԱՐԲՈՒԹԵՍ», Տարեգիրք, Գ. Տարի, 1933. Ա. և Ա. Պարամեևն. 14, Rue Lafayette, Paris (10^e), եթե 192, զին 1.50 տուար։

Դաղութահոյ կեանքի մէջ, ուր նիւթական և միջավայրի պայմանները այնքան դժուարութիւններու կը մատնեն զըրականութեան աշխատանքը, ան՝ այդ զըրականութիւնը, ապաստանած է, ջերոցի մը զուրդուրոտ խնամքին պէտք ունեցող թանկազին ծաղիկներու պէս, օրաթերթերու և սակաւաթիւ պարբերականներու ծոցը. և հթէ ատեն ատեն բախտը կ'ունենանք հրատարակուած ցանցառ հատորներու վայելքը ճաշակիլու, անոնք ոլ դարձեալ կը պարտինք մեծ մասով այս պարբերական հրատարակութիւններու օժանդակութեան։

Այս հրատարակութիւններէն բացառութիւն կը կազմեն, նոր Տարիի առիթով, մոաւորական արտադրութիւններու այն ընծայաբերութիւնները, Տարեգիրք, Տարեցոյց, անուններով ծանօթ, որ, տուրին անգամ մը, կուգան զբասեղուններու վրայ տեղ բանել բազմազանակ ծաղիկներու փունջի մը կամ միրգերով լեցուն զարդարմանի մը պէս։

Տարեկան այս ընծայաբերութիւններու շորքին կը պատկանի Մ. և Մ. Պարսամեաններու «Կիանք և Արուեստ» հատորը, որ իր Գ. Տարուան պատկերը կը դնէ մեր աչքերուն առջեւ։

Միջակ սիրուն հատոր մը, պատկերազարդ, մաքուր և խնամիալ տպագրութեամբ, ուր կ'երեւան, Գրականութիւն, Գիղարուեստ, Պատմութիւն, Բանասիրութիւն, Գիտութիւն, զվարուար բաժանումներու տակ զանազան գրուածներու մասնակցութեամբ։

Այս բաժանումներու մէջ ամէնէն ճախնէ, ինչպէս պիտի սպասուէր, Գրականութեան մասը, ուր կը կարդացուին զբական արժէք ներկայացնող համով հոտով էջեր, որոնցմէ կրնանք վեր առնել — լնտրութիւն մը ըրած ըլլալու սիրուն — ողբացեալ Ա. Արփիարեանի «Չուարք գրականութիւն»ը զբական ասուլիսի մը ձեւով։ սրամիտ, հիւթեղ բացատրութիւններու և առողջ ու ողջադատ մտածումներու յայտնաբերութեամբ զբանած, հայ գրական վերածնունդի մը ստեղծումին մարզաբէական տեսիլքի մը սփոփանքով։ «Վանցին սիրականը» Գէորգ Արքեպս. Ասլանեանի սուրագրութեամբ, զիւղական առողջ նկարազրի թիփ մը, իր կուսական հեանդինու անձնութեամբ մէջ պատկերացուած։ «Մանացու Անցիալ» հեղինակ Փայլուկ Սանասար, տարագրութեան սրտաճմիկ զրուագ մը, հոգեբանական խորունկ զննութիւններով և բացատրութիւններու կենդանի տաքութեամբ զրուած, որ կծու արցունքներով կը պըղտորէ ամէնէն յամառ և տոկուն ոչքերը. «Անզագործութիւնը», Յակոբ Գույումճեանի, արևելեան բոցավառ երեալայութեամբ եւ աշուղներու կրակու բասերով ուրուազծուած զեղեցկութեան տարփուակակիր մը. Անայիսի «Տրապիզոնի Անթեառամը» այս անսունով ծանօթ վէտին զեղանիւս մէկ ուրուանկարը, հայ մօր զորովի բոլոր ազրիւրին զեղուանիներովը և կորովի ընդպղումներովը, աղետաւոր ճակատագրին զէմ։ Ա. Զօտունեանի մէկ տեսութիւնը, «Գաղորդանայ գրականութեան արձիգին մասին», իրեն հարազատ և կենդանի հայ գրականութիւն փաստուած և հիմնաւորուած։

Պատմութիւն - բանասիրութիւն բաժնեին տակ, Բրոֆ. Գ. Արտելեանէ «Կ. Եղիացի անմոռանայի յիշաւակին» պատմական - կենսազրական կտոր մը. և Լեռն - Մերոպի «Պարսկական Անկերարա Արշապյալ» պատմոզրակուն կուռ և լեցուն փորձ մը, արիւական մաքի ստեղծագործութեան յոդ-